

Երկու ձեռքն հանեալ սուր՝ դէմ Աստուծոյ խիզախէր .

Եւ հայեցեալ Բարձրելոյն՝ յօդոց երկնից ծագաւ ի վեր ,  
Ինքնին Բարձրեալն Աստուած եւ ,

Եւ կանգնեցաւ ի դատել .

Ուեալ զանձամբն արկանէր իբր ի հանդէս եւ ի տօն  
Ջրսպառազէն զարդ զինուն՝ կրուեալ յամբուռն եւ ի թօն ,  
Եւ ըզկորդակ կայծաթել :

Եւ նա 'նկրրկեալ գրորելով գլորէր : Ո՛վ վրէժք թաթաղուն : —

Ո՛հ Արուսեակ Արուսեակ , յոր դու խորհուրդ զազիազփուն  
Ամբարտաւան եւ յիմար  
Դիմամարտել յուսացար .

Վայեղութիւն դու երկնից , դու բնութեան սէր եւ դրգանս ,  
Որ կարկուռեալ թանայիր յառաւօտուն աւազանս  
Ըզվարսագեղդը կատար : —

Ովսաննայ ովսաննայ , երկինք եւ գունտք անհամար ,

Բոլորակք վերնականք , եւ համօրէնրդ գումար՝

Ջր ի ստուերաց խաւարին ,

Բղբեցոյց աչն Արարչին .

Աստուածային դուք ծաղկունք թագաց նորուն փառազարդ ,

Ողջն տուք այնմ՝ որ միայն մեծ է միայն եւ արդար .

Ողջն միայն Յաղթողին » :

ԲԱՐԿՄԱՆՈՒԹԻՒՆ

Մարկոս Արեւիխուիւն դեռ կայսր չեւ  
դաճ առ Կատուշոս իր մտերիւմ  
բարեկամը Հռոմայէն գրաճ յու  
րերը :

Մարկոս հազարապետ ժողովրդեան ,  
առ քեզ Կատուլլոս երբեմն հազարա-  
պետ , ողջոյն : Տասն օր է որ նամակ մը  
առի քեզմէ Յանուարի դից տաճարին  
մէջ , և նոյն դիքը վկայ կը կոչեմ որ նա  
մակէդ աւելի գրեզ կ'ուզէի ընդունել :  
Կ'ուզես ինչ նոր բան որ կայ հոս 'ի Հը-  
ռոմ , գրեմ քեզի : Ողէկ կ'ըլլար որ հա-  
ջընէիր թէ հին բան մնացած է Հռոմ  
ու իտալիա : Տխուր ճակատագիրը ա-

սանկ սահմաններ է որ ամեն առջի բա-  
րիքը կորսընցընենք , ու դժբախտու-  
թեամբ նոր ու չլուած բաներ տես-  
նենք : Կայսրը , բզեշխը , ծերակոյտը ,  
խորհրդականները , հազարապետները ,  
քրմապետները , ամենքը նոր , միայն չա-  
րութիւննիւն հին : Ամենքը նոր , պաշտօ-  
նատէրներ դնելու , հրովարտակներ հա-  
նելու , կաշառ առնելու ու տալու հետ  
են . ասանկով հիմակուան չորս տա-  
րուան մէջ եղած լուրերը , առջի ատեն  
ներուն չորս հարիւր տարուան լուրե-  
րէն աւելի է : Իրեքհարիւրի չափ հոգի  
կը ժողովինք Կապիտոլիոնի խորհրդա-  
րանը , երբեմն մէկը կը բամբասենք ,  
մէկալը կը գովենք . կ'երդնունք ու կը  
խոստանանք մէկը առաջ քաշել , մէ-

կալը ետ ձգել. մէկուն օգնել, մէկալը մերկացրնել. երբեմն ալ կ'որոշնէր չարերը պատժել, լուերը վարձատրել. հին կարգերը նորոգել, միութիւնները խլել ու առաքինութիւններ տնկել, ծուռ ճամբայ գնացողները արգելել ու շիտակ գնացողները առաջ տանել, անիրաւները զսպել ու աղքատաց ողորմիլ: Ետքը երբոր խորհրդարանէն դուրս կ'ելլենք, ամենէն աղէկ խորհուրդ տրուողները՝ ամենէն աւելի չարագործութիւն կ'ընեն: Ողորմելի Հոռոմ. քու ծերակոյտդ արաւսցոռք արաւսցոռք ըսելով, օրերը տարինները կ'անցընէ, ու ամեն մարդ իր օգուտը միայն կը փնտրուէ, հասարակաց բարիքը բոլորովին մոռցած:

Շատ անգամ խորհրդարանին մէջ կեցած ուրիշներուն երեսը կը նայիմ, անոնք ալ ինծի կը նային. կը զարմանամ կը մնամ լսելով ուրիշներուն ճարտասանութիւնը, տեսնելով իրենց նախանձայուղութիւնը, ու իրենք զիրենք արդարացրնելին: Ետքը երբոր դուրս կ'ելլեն՝ կը զայլթակղիմ տեսնելով իրենց կաշառ առնելը, նենգութիւնը, ու յայտնի գործած անիրաւութիւններն: Ասկէց գէշը կայ, որուն անհնար է համբերել. որոնք որ աւելի անիրաւ ու վատահամբաւ են, անոնք աւելի խիստ ու անգութ դատաստան կ'ընեն յանցաւորներուն դէմ: Աս բանս չսխալիր. որոնք որ յանցաւոր են՝ անոնք նոյն յանցանքը ուրիշներուն վրայ աւելի անողորմ կը դատեն, ու աւելի խիստ վճիռ կու տան. կարծես թէ ուրիշներուն յանցանքը մանրացուցով կը տեսնենք, մերինները մեծացուցով: Քանի քանի անգամ տեսեր եմ խորհրդարանին մէջ ուրիշը մէկ յանցանքի համար մահապարտ ընողներ, որոնք նոյն յանցանքը ամեն օր կ'ընեն: Լիւիոսի տարեգրութեանցը մէջ կարդացեր եմ որ Հոռոմայեցուց ու կարքեղոնացուց պատերազմին սաստկացած ատենը լուսիտանացի դեսպան մը եկեր է 'ի Հոռոմ բոլոր Սպանիայի կողմանէ, հաշտութիւն ընել տալու թէ որ կարելի ըլլայ, ու իր գլուխը եկածը

խորհրդարանին մէջը պատմելով՝ ըսեր է. Քանի որ իտալիա մտայ՝ տաան անգամ կողպատեցին զիս, ու ամեն ունեցածս առին. երբոր Հոռոմ հասայ՝ զիս կողպատողներէն մէկը տեսայ որ կը կախէր կոր իր ձեռքէն զիս ազատողը: Աս անիրաւութիւնն որ տեսայ, յուսահատած՝ ածուխ մը առի, ու կախաղանին վրայ գրեցի. Ո՛վ կախաղան, դուն աւազակներու մէջ բուսեր՝ աւազակներու մէջ մեծցեր ես, զքեզ աւազակները կտրեր ու տաշեր են, բայց վրագաւազակներ կախելու տեղը՝ անմեղը կախեր են: Լիւիոսին տասը հատորն ալ սեւադեղով գրած էին, ու աս կախաղանին վրայ գրած խօսքը միայն կարմրադեղով կ'երգնում ըսածներուս վրայ:

Ուրիշ բան մըն՝ ալ ըսեմ, բայց մէջերնիս մնայ. ոմանք խիստ շուտ բարձրացան ու զօրացան Հոռոմայու մէջ, որոց կործանումը խիստ մօտ է. վասն զի շէնք մը որ արտորանօք կը շինուի, հաստատուն չըլլար: Ծառ մը որչափ որ ուշ աճի, այնչափ երկար կեանք կ'ունենայ. ո՞ր ծառերուն պտուղն որ շուտով կ'ուտենք, շուտով ալ փայտերնին ձմեռը զմեզ կը տաքցընեն: Քանիները տեսանք, որոց բարձրանալուն վրայ որչափ որ զարմացանք՝ այնչափ ալ իրենց կործանումը զմեզ սոսկացուց. յաջողութիւններն շեշտի մը պէս կարճ եղաւ, ձախորդութիւններն խազի պէս երկար: Իմն եատուլլոս, գիտես որ ինչպէս կ'ինկինոս ֆուլուիոսը տարուան մը մէջ բռնելի եղաւ, իր որդիքը դատաւոր եղան, կ'ինք ազնուական օրիորդներու տիկին, ու ինքը եպիսկոպոստոսին պահապան. բայց ետքը՝ չէ թէ տարուան մը մէջ, այլ օրուան մը մէջ տեսանք զինքը գլխատեալ, զակընդործ Տիրերիս գետին մէջ խղզուած, կ'ինք Հոռոմայէն արքորուած, տունը կործանած, ու ամեն ունեցածը հասարակաց գանձը գրաւած: Աս սոսկալի օրինակը՝ չէ թէ դրոց մէջ կարդացինք, այլ աչքով տեսանք:

Ինչպէս որ ազգերը երարմէ կը տար-

քերին, ասանկ ալ մարդկանց բաղձանքը. մէկուն սիրածը մէկայլը կ'ատէ. ան բանին որ մէկը ետեէն կը վազէ, մէկայլը անկէց կը փախչի. ամեն մարդ թող ուզածը ընէ. այլ ես կամաց կամաց կ'ուզեմ աս լեռնէն վեր ելլել. թէ որ գրուեալ չկրնամ հասնիլ, աւելի կ'ընտրեմ կէս ճամբան մընալ քան թէ արտորայով ելլելէն ետքը դուրեւրով վարելնալ:

Ասկէց աւելին չիշխեր գրիչս գրելու. ուստի քիչ գրածիս մի նայիր, այլ մըտքիս որ շատ բան կ'ուզէ ու կրնայ գրել:

Աս տարի մայիսի 25ին Սսիոյ կղզիներուն մէկէն դեսպան մը եկաւ. տեսքով ու բարեբարոյ մարդ մըն էր, արիասիրտ ու վատահ կերտ մըն ալ ունէր: Ամառը Հոռոմ անցուց, ու մէկ դիէն տեսնելով որ ձմեռը վրայ կու գար՝ դժար կ'ըլլար ծովու ճամբորդութիւնը, մէկալ դիէն ալ ինչ բանի համար որ եկեր էր՝ դեռ լմրննալու յոյս չիկար, օր մը խորհրդարանին դուռը կեցած տեսաւ որ խորհրդականները ներս մտնելնէն առաջ զէնքերնին դուրսը կը ձգէին. ամենուն առջին ըսաւ. Ո՛վ հարք, ես հեռու երկրէ եկայ Հոռոմ տեսնելու, բայց Հոռոմայու պարիսպները միայն գտայ. զիս հոս Հոռոմայու պատերը չբերին, այլ անոր կառավարներուն համբաւը: Ես հոս չեկայ տեսնելու Հոռոմայու գանձարանը՝ որուն մէջը աշխարհքիս գանձը կը մտնէ, այլ խորհրդարանը՝ որուն մէջը աշխարհքիս համար խորհուրդ կ'ըլլայ. ես հոս չեկայ աշխարհքիս յաղթողները տեսնելու, այլ առաքելի մարդիկ: Հիմայ կը համարձակիմ բան մը ըսելու. թէ որ դիք չեն կուրցուցեր զիս, թէ որ խեղքս պղտորած չէ, կամ դուք ան առջի Հոռոմայեցիներէն չէք, կամ աս քաղաքը ան Հոռոմայեցուց քաղաքը չէ: Մենք լսեր ենք որ Հոռոմայեցիք մէկու մը քաջութեամբ թագաւորութիւններու կը տիրեն, ու ամենուն իմաստութեամբը կը պահեն գանոնը. հիմայ դուք ամենքդ գանոնք կորսնցընելու ետեէ էք, ու ստացօղ մը չիկայ: Չեր առջինները մե-

ծամեծ գործքեր կ'ընէին, դուք բալոր ձեր ատենը աղւոր աղւոր խօսելու կ'անցընէք: Խնտալէն կը մարէի կոր տեսնելով որ զէնքերնիդ խորհրդարանէն դուրս կը թողուիք. ի՞նչ օգուտ զէնքերնիդ դուրսը ձգելը, երբոր խորհրդարանին մէջ այնչափ մարդկանց արիւնը կը մտնէք: Ի՞նչ օգուտ խեղճ պանդըխտի մը՝ որ բան գործք ունի ձեզի հետ, առանց սուրի աղեղան ներս մտնալնիդ, երբոր նենգութիւնը ու խորամանկութիւնը հետեւնիդ ներս կը տանիք: Ո՛վ Հոռոմայեցիք, մենք ոչ զինեալ զօրապետներէ կը վախենք, ոչ սրած սուրերէ, և ոչ փայլուն նիզակներէ, այլ խըստացեալ սիրտերէ ու թուճաւոր լեզուներէ: Թէ որ խորհրդարանը զէնքով մտնէք ու քանի մը հոգի սպաննէք, քիչ է փաստը քան զանմեղները դատապարտելնիդ, կամ իրենց իրաւունք չըրած՝ ետ դարձնելնիդ: Ս. յայտի առտեն է կը սպասեմ՝ որ գործս լմրնցընէք, Հոռոմ մտած օրս ինչ որ էր՝ դեռ ան վիճակի մէջն է: Կ'ուզէք որ իւր, ձէթ, մեղր, քրքում, փայտ, ոսկի ու արծաթ մեր կղզիէն Հոռոմ բերենք, ու իրաւունքնիս ուրիշ տեղ երթանք փրնտուելու. եկամուտ ժողովելու օրէնքնիդ ուրիշ է, իրաւունք ընելունը ուրիշ. կ'ուզէք որ օրուան մը մէջ հատուցանենք վրանիս դրած տուրքերնիդ, ու տարի մը չլմրնցուցիք գործքս՝ որուն համար Հոռոմ եկեր եմ: Կամ բողոքնիս լսեցէք, կամ կեանքերնիս ալ առէք որ ազատինք: Թէ որ խիստ կ'երևնայ ձեզի ինչ որ հայրենեաց օգտին համար հարկաւորեցայ ըսելու, մեռուցէք զիս հոս որ դադրիմ ըսելէն:

Իրաւցընէ աս խօսքերս ըսաւ խորհրդարանին մէջը, ու ես ուղեցի որ գրուի ըսածները: Ա. յն համարձակութիւնն որ առաջ Հոռոմայեցիք օտարազգաց առջին ունէին, հիմայ օտարականները մեր առջին ունին: Եղան որ պատժելու է ըսին ատ դեսպանը. բայց դիք չթողուցին որ իմ առջև մէկը ճշմարիտը ըսելուն համար պատժուի: հերիք չէ որ ուրիշները մեր չարութեանը կը

համբերեն կոր, սպաննել ալ կ'ուզենք չարութիւննիս երեսնիս տալերնուն համար: Ոչխարները ապահով չեն ըլլար, թէ որ հողիւր շուն մը չունենայ. ու ինչպէս որ պէտք չէ արգելուլ շանը հաջելը՝ հովիւը հանգիստ քնանալուն համար, ասանկ ալ պէտք չէ արգելուլ ճամարտախօսութիւր՝ ծերակուտին դժարը գալուն համար: Ոչ դէք կը հրամանն, ոչ անանկ օրէնք մը կայ, որ սուտը պատժելու համար դրուած դատաւորները՝ ճամարիտը ըտողներուն դահիժ ըլլան: Ո՛վ Հոռոմ, որ Հոռոմայու անունը միայն ունիս. նայէ ուր հասեր է քու յաղթութիւններդ, քու փառքդ, քու տաճարներուդ պատիւը, քու դատաստաններուդ իրաւունքը. վասն զի հիմայ աւելի կը պատժուի ծերակուտէն մէկը բամբասօղը՝ քան թէ բոլոր աստուածները հայհոյօղը. ճամարիտը կ'ըսեմ քեզի, ով իմս կատուլոս, պէտք չէ ասկէց ետքը տաճարները երթալ աստուածներ փնտռելու, ծերակուտին ամեն մէկ խորհրդականը մէյմէկ աստուած եղեր են: Աս տարբերութիւնը միայն կայ անմահ ու մահկանացու դից մէջը՝ որ դէք ոչ երբէք չարիք մը կ'ընեն, իսկ ծերակոյտը ոչ երբէք բարիք մը. դէք ոչ երբէք օտաւ կ'ըսեն, իսկ առօնք ոչ երբէք ճամարիտը. դէք շատ անգամ կը ներեն, ասոնք ոչ երբէք. դէք տարին հինգ անգամ պատիւ ընդունելը հերիք կը սեպեն, իսկ ասոնք օրը տասն անգամ կ'ուզեն որ երկրպագութիւն ըլլուի իրենց: Այ ի՞նչ կ'ուզես որ ըսեմ. դէք ամեն ըրածնուն համար գովութեան արժանի են, իսկ ասոնք ամեն ըրածնուն համար պարսաւելի: Ինչ որ պիտոր ըլլայ, թող ըլլայ. վասն զի ես օտոյգ միաբազ դրեր եմ որ՝ ով որ ճամարտութիւնը չուզեր լսել, անկարելի է որ առաքինասէր ըլլայ. կ'ուզէ դատաւոր ըլլայ, կ'ուզէ խորհրդական, կ'ուզէ կայսր, կ'ուզէ բոլոյս, կ'ուզէ ատենաբան, չկրնար այնչափ խոհեմ ու ամեն կիբքերէ ազատ ըլլալ, որ չկարօտի երբեմն ազդարարութեան իր գործքերուն մէջ:

Ուրիշներուն վրայ գրեցի, հիմայ իմ վրաս ալ գրեմ. վասն զի թուղթիդ մէջը դրեր էիր որ իմ լուրերս ալ կ'ուզես գիտնալ: Գիտցիր ուրեմն որ յունուարի մէջ զիս դատաւոր ըրին խորհրդարանին. ոչ կ'ուզէի և ոչ կ'արդիւնաւորէի աս պաշտօնը. ուրիշ կողմանէ ալ իմաստասիրաց կարծիքն է որ, բեռներուն վրայ ուրիշ բեռ ալ տունելը՝ կամ մարդուս խեղքը կը պակսեցընէ, կամ խելագարութիւնը կ'աւելցընէ: Համեստ մարդու համար ծանր է անանկ պաշտօն վրան առնուլ որ կը հարկատրի ներքուստ զգացածին դէմը ցուցընել դրսուանց: Թերևս պիտոր ըսես, ով իմս կատուլոս, որ պէտք է պաշտօններուն բեռը լաւերը վրանին առնեն: Ո՛վ թշուառ Հոռոմ. մեծ ժանտախտ ինկած պիտոր ըլլայ լաւերուն մէջը որ՝ մնացած դէշերուն քովը ես լաւ կը սեպուիմ կոր: Ես աս պաշտօնը փաւստինաս գոհ ընելու ու Անտոնիոս աներոջս հրամանին համար յանձն առի. մի զարմանար ըրած անխելքութեանս վրայ, չըրածիս վրայ զարմացիր. վասն զի փաւստինը առնօղը՝ անխելքութիւն չկայ որ չընէ, քանի որ զինքը առեր եմ, խելք չմնաց գլուխս: Հիմայ զինքը թողու՛ք, խօսքերնուս դառնանք:

Իրաւցընէ ամեն խաղաղասէր մարդ խիստ կը տանջուի պաշտօնի մէջ. վասն զի որչափ աղէկ է պաշտօններուն՝ որ առաքինի մարդկանց ձեռք իյնան, այնչափ գէշ է առաքինի մարդկանց պաշտօն ունենալը: Թէ որ կ'ուզես գիտնալ որ որչափ ճամարիտ է ըսածս, համրէ վաստրկածնին ու կորսընցուցածնին. վաստրկածնին գիտես, կորսընցուցածնին ըսեմ: Ով որ ուրիշներուն առաջնորդելը վրան կ'առնէ՝ իր հօգը կ'աւելցընէ, ուրիշներուն նախանձը կը շարժէ, թշնամիները իրեն դէմ կը գրգռէ, գողերը կ'արթընցընէ, կեանքը և անունը վտանգի մէջ կը դնէ: Ով որ աս բաները կը ճանչնայ, պէտք է անկիւն մը քաշուի պահուրտի. բայց ընդ հակառակն աւելի են ասոնք յանձն առնօղ-

ները քան թէ քաշուողները : Շատ անգամ շատերէն լսեցի որ կ'ըսէին, թէ ատրոն երթանք, ցուլեր գազաններ վաղցընենք. բայց հոն որ դնացին, գազանները իրենցմէ փախչելուն տեղը իրենք գազաններէն փախան : Կ'ուզեմ ըսել որ շատերը իշխանութեան ետեւ կ'ըլլան, բայց իրենք ուրիշներուն հրամանելու տեղը՝ ուրիշները իրենց կը հրամանեն. ուրիշները իրենց ձեռքին տակը առնելու տեղը՝ ուրիշներուն ոտքին տակը կ'իյնան : Աս մտածմունքներու մէջ մէկ բանով մը կը մխիթարուիմ որ ես չիջանացի, ես ետեւ չեղայ, ուրիշները զիս բռնադատեցին : Հին օրէնքներնուս ութերորդ տախտակին մէջ գրած է աս բանս. կը հրամանեք մեր սրբազան խորհրդարանին, որ ոչ երբէք պաշտօն տան անանկներուն՝ որ իրենց կամօքը ետեւ կ'ըլլան պաշտօնի. այլ անոնց՝ որ միաբանութեամբ ընտրուած են : Շատ աղէկ օրէնք. վասն զի անանկ առաքիլի ու հասարակասէր մարդ դժուարաւ կը գտուի, որ իր հանգիստը թողու՝ ու ուրիշներուն օգտին համար ինքը վնաս քայէ : Անանկ անխելք մարդ չի գտուիր, որ զաւկընելը՝ կինը՝ հայրենիքը թողու, ու օտար երկիր երթայ, թէ որ ան պատճառաւ իր շահը չփնտռէ : Լալով կ'ըսեմ որ մեր թագաւորներուն անհոգութեամբը, ու դատաւորներուն ազահութեամբը կործաներ է Հոռմայու կառավարութիւնը : Ո՛վ կատուլլոս, կ'ուզես որ ըսեմ. անանկ տիրեր է վրանիս անհաւատարմութիւնը, ազահութիւնը ու անամբութիւնը, որ դատաւորները պատրաստ են երթալու կողոպտելու մեր դրացիները, ինչպէս զօրավարները թըշնամիներնուս դէմ : Հոռմ սիրելի էր՝ չարագործները պատժելուն համար, հիմայ ատելի եղած է՝ անմեղները կեղեքելուն համար : Նայէ ինչ կ'ըսեմ, կատակ չէ ըսածս՝ այլ հաւաստի. թէ որ դիւր մեր հինները հիմայ յարուցանէին, կամ չէին ճանչնար զմեզ ու չէին ընդուներ իրենց զաւկընելուն տեղը, և կամ խենդանոցը կը դնէին զմեզ :

Ասոնք են Հոռմայու լուրերը. իսկ դուն Ազրիպինայի լուրերէն բան մը չես դրեր. հոսկէց գրածներս բոլոր վշապի բաներ են. ուրախալի բան մը դուն գրէ ատկէց : Դրուսիլա կինդ ողջ առօրջ է : Արդէն գիտես որ ինչպէս Պոլիբիոս մեր հօրեղբայրը ձիէն ինկաւ ու մեռաւ : Քեզի զգեստ մը կը զրկեմ, բարով վայլես : Փաւստինա բարև կ'ընէ քեզի : Ամիրոս որդիդ բարևէ իմ կողմանէս : Դիւր պահապան ըլլան քեզի. ձախորդութիւնները հեռու ըլլան քեզմէ :

Մարկոս բոլորովին քուկդ, առ կատուլլոս՝ որ բոլորովին իմն ես :

Նորիւ Մարկոսի իր պաշտարակաւսը ու զօրացը տուած խրատները դատարկակեցուքեան դէմ :

Լաւ մարդկանց մեծ նշանը պարապ չկենան է : Պղատոնի խօսքն է. Ո՛վ որ իր ատենը օգտակար բանի մը չանցըներ, անարժան է կենաց : Լծացած ու հոտած ջուրը այնչափ չապականեր քաղքի մը օդը, ինչպէս դատարկակեաց ժողովուրդ մը անոր բարքը : Ո՛վ որ իր ատենը օգտակար բաներու կ'անցընէ, ամենքը զանիկայ աղէկ մարդու տեղ կը դնեն, իսկ պարապ կեցօղը աղէկ մարդ չսեպուիր : Ո՛ր երկիրն է որ փուշ ու տատասկ կը բուսցընէ. այն որ վարուցան չունի, չիբանեցուիր, անգործ կը թողուի : Ո՛վ Հոռով, որ առջի Հոռով մայու մէկ բանը չունիս անունէն՝ ի զատ այնչափ պակասած է առաքիլութիւններդ, որչափ որ մոլութիւններու մէջ ընկղմած ես. գիտես ինչ է պատճառը ատանկ ըլլալուդ. վասն զի արուեստաւոր ու գործաւոր չթողուցիր, հրապարակներդ ու պարիսպներդ պարապ մարդիկներով լցուցիր : Այնչափ վնաս չըրին քեզի՞ ոչ Սամիացիք. ոչ Վուրկացիք, ոչ կարքեղոնացիք, և ոչ ուրիշ թշնամիներդ, որչափ որ քու դատարկակեաց բնակիչներդ : Ամեն պատմիչները կը վկայեն խօսքիս՝ որ ատ ամեն աղգերը քու պարիսպներուդ մէկ հասնալ չկըցան փլցընել. իսկ քու դատար-

կակեաց բնակիչներդ քու անունդ կորսնցընել տուին : Ո՛հ , որչափ երջանիկ զարէր էին անոնք Տուլլոս Ոստիլիոսէն ինչուան կիւիւտիոս կիւիւիւննատոս , ու անկէց ալ ինչուան 'ի Սիլլա ու Մարիոս . այնչափ ատեն խորհրդական մը չէ եղած ծերակուտին մէջ՝ որ արուեստ մը չգիտնայ . անանկ որ ծերակուտէն ելածնուն պէս՝ ամենքը իրենց արուեստին հետ կ'ըլլային , որը նկարչութիւն , որը քանդակագործութեան , որը արծըթէ ու ոսկիէ թափծու բաներ շինելու , որը գրաւորական աշխատութիւն կամ վարժապետութիւն ընելու . վասն զի մէկը չէր կրնար ծերակուտին անդամ ընարուիլ՝ առանց արուեստ մը գիտնալու :

Տեսէք հիմայ ինչ փոփոխութիւն եղած է Հռովմայու , ինչ ապականութիւն բարուց . իրեք դար ամենքը կ'աշխատէին , իսկ ութը դարէ 'ի վեր աւանքը զբօսանքի հետ են : Հռովմ չորս վտանգաւոր պատերազմ ունէր ան տենները . կարեբողնացուց դէմ պզտի Սկիպիոնը զրկեք էր , Աբայեցուց դէմ Մուամիոսը , Ալեքսանդրի Մակեդոնացուց թագաւորին դէմ Մետելլոսը , ու Սպանիացուց դէմ անոր եղբայրը : Պէտք եղաւ որ թղթատար մը զրկեն աս չորս զօրավարներուն , և որովհետև արուեստաւորները իրենց գործքէն արգիլելը օրէնքի դէմ էր , իրեք օր ծերակոյտը անգործ մարդ մը փնտրուեց քաղքին մէջ , ու չգտաւ թղթերը տանելու : Իսկ հիմայ , կ'ամաչեմ՝ ըսելու՝ բայց ըսեմ . քսան տարի պաշտօնի մէջ եղեր եմ , տասը տարի ալ է որ կայսերական գաւառները կը կառավարեմ . աս երեսուն տարուան մէջ երեսուն հազարէն աւելի դատարկակեաց մարդիկ , ու տասը հազարէն աւելի դատարկակեաց կրնկտիք քշեր եմ՝ Հռովմայէն : Լակեղեմունացուց օրէնքին մասն էր . կը հրամանեք իբրև թագաւոր , կ'աղաչենք իբրև ծառայ , կը վարդապետենք իբրև փիլիսոփայ , ու կը սպառնանք իբրև հայր , որ ծնօղք իրենց զաւկըններնուն սորվեցընեն երկիր գործել՝ որ իրենց ապրուստ

տը անկէց հանեն , չէ թէ հրապարակները պարապ պտըտելով՝ թշուառ ըլլան : Աս ալ կ'եւելցընէր նոյն օրէնքը . թէ որ տղաքը չհնազանդին , ծերերը գիրենք պատժեն . թէ որ ծնողք անփոյթ ըլլան հրամմելու , ու տղաքը անհնազանդ , թագաւորը տղոց հետ ծնողքին ալ պատժէ : Աս օրէնքներուն համար Լիկուրգոսի անունը անմահ մընաց , ու Լակեղեմունացուց թագաւորութիւնը խաղաղ : Ո՛վ Հռովմ , դուն որ աշխարհքի կը սորվեցընէիր աշխատիլ , հիմայ ծուլութեան մէջ թաղուեր ես . թշնամիներէդ կը զգուշանաս՝ որչափ ալ հեռի ըլլան , ու դատարկակեաց բնակիչներէդ , որ քեզի մօտ ու անոնց մէջ չար թշնամիներ են , չես վախնար . բայց ասոնցմէ աւելի պէտք է վախնաս , քան թէ թշնամիներէդ :

Կը ցաւիմ վրանիդ , ո՛վ իմ պաշտօնեայքս , տեսնելով որ գիշեր ցորեկ մուրրած մարդկանց պէս շարունակ քաղքին ճամբները կը պտըտիք , ու անոր վրայ է աւելի ցաւ՝ որ չէք ճանչնար ձեզի ըրած ֆրասնիդ : Տեսարանէ տեսարան , բաղնիքէ բաղնիք , ըմբիշներու տեղուանքէ խեղկատակներու տեղուանք . մէկէն կը ձանձրանաք , մէկալը կը փորձէք . տեղ մը հանդիստ չէք գտներ : Շատերնիդ՝ որ դեռ տարիքնիդ չէք առած՝ կայսր եղած ատենս հայրերնիդ յանձնեցին ինձի , շատերնիդ ալ ես ընտրեցի ինձի պաշտօնեայ , գործքի հետ ըլլալու համար՝ չէ թէ պարապ շրջելու : Երդում կ'ընեմ որ բանի հետ չըլլային , պարապ կեանք անցընելէն է որ գէշ կնիկներով լեցուած է Հռովմայու պտըտիկոցները , ու աւազակներով լեռներն ու ճամբաները : Ո՛վ է որ վաճառականները կը սպաննէ ճամբու մէջ , ո՛վ է որ ճամբորդները կը կողոպտէ , ո՛վ է որ դռները գիշերանց կը կոտորտէ , տաճարները տները կը մոտէ գողութիւն ընելու . ամենն ալ դատարկակեաց մարդիկ , որ չեն աշխատիր ապրուստին գտնելու , չարութեան ետեւ կ'ըլլան : Հատուցեք ինձի , չկայ մուլութիւն մը՝ որ տղոց սրտին մէջ ա-

պականութեան կրակը այնչափ հրահրէ, ինչպէս դատարկակեցուծիւնը. չըկայ մոլութիւն մը որ այնչափ խոռովութիւններ ու ապստամբութիւններ հանէ, ինչպէս պարապ կենալն ու ուրիշներուն քրտինքովը ապրել: Ո՛վ է որ անիրաւ տուրք կը պահանջէ, կաշառ կ'ուտէ՝ ուրիշը իր իրաւունքէն զրկելու, դրացի դրացիի հետ կը ձգէ, նենգութիւն դաւաճանութիւն կը մտածէ, ու անանկ չար հնարքներ՝ որ ոչ լսեր ենք և ոչ պատմութեանց մէջ կարդացեր. բոլորն ալ դատարկակեաց մարդիկ: Ինքնակալ մը՝ որ իր երկրէն կ'աքորէ դատարկ մարդիկները, կրնայ պարծիլ որ ամեն մոլութիւն աքսորած ըլլայ: Այնչափ յաղթանակներ որ եղեր են Հռոմայու մէջ թշնամիներուն յաղթելուն համար, երանի թէ անոնց մէկը եղած ըլլար դատարկակեացները ջնջելուն համար:

Հին պատմութեանց մէջ արժանի մշտնջենաւոր յիշատակի բան մը կարդացեր եմ. օրէնք էր 'ի Հռոմ' հին ատենը որ մէկը չէր կրնար դրսէն գալ հոն բնակելու առանց քննութեան: Քննութիւնը ի՞նչ էր, գիտէք. ոչ կը հարցընէին թէ ուրկէց կու գար կոր, ոչ թէ ո՞վ էր, ոչ թէ ինչո՞ւ կու գար, ոչ թէ ի՞նչ ազգէ էր. այլ քննիչը՝ որ ան ատենը հատոն համարակալն էր, օտարականին ձեռքը կը բռնէր կը շօշափէր կը զննէր. թէ որ փափուկ ու դատարկակեաց մարդու ձեռք էր, մէկէն ետ կը զրկէր. իսկ թէ որ կարծրացած աշխատաւորի ձեռք էր՝ կ'ընդունէր զինքը: Ինչպէս որ դպրատան մը մէջ աշակերտները տեսնալնուն պէս որ վարպետին ներս կը մանէ կոր, մէկէն գորքուկին ձեռք կ'առնեն, կարդալ կը սկըսին, ասանկ ալ ան ատենը Հռոմայեցիք տեսածնուն պէս որ կատոն կու գար մէկէն ամենքն ալ գործքի հետ կ'ըլլային. վասն զի աւելի կը վախնային անոր առջին անգործ կենալու, քան թէ ուրիշներուն առջին գէշութիւնները: Ասանկով իր անունն ալ, իր հետևողներունն ալ, մահուընէ ետքն

ալ մնացին ու օրերի եղան ամենուն՝ ուրեմն ով որ կ'ուզէ անոնց պէս սիրելի ըլլալ, ու բարի անունը թողուլ, անոնց գործքին թող հետևի: Երգում կ'ընեմ որ աւելի ցանկալի է ինձի կատոնի նման ըլլալ իր առաքինութիւնները ունենալով, քան թէ Սկիպիոնի՝ այնչափ արիւն ընելով. գիտէք ամենքդ ալ որ Սկիպիոն Սփրիկէ արունյուայ ընելով, քաղքըներ արելով, անմեղներ դիտատելով, անուն ձգեց. բայց կատոն Հռոմայեցուց վարքը շիտկելով, տգէտները սորվեցընելով, յանցաւորներուն ներելով, երևելի եղաւ: Ուրեմն իրաւունք չունիմ ուզելու որ կատոն ըլլամ քան թէ Սկիպիոն. բայց երկուքն ալ գործքով անուննին թողուցին. մէկը օտար երկիր, մէկը իր երկրին մէջ. մէկը պատանի, մէկալը ծեր. իրենց ատենի մարդկանց ալ, ետեւ եկողներուն ալ իրենց գործունէութեամբը սիրելի եղան: Իսկ մենք անոնց ներհակը կեանքերնիս ծուլութեամբ կամ անօգուտ բաներու կ'անցընենք. անոր համար ալ կ'ապրինք անարգութեամբ, ու անուննիս հետերնիս կը թաղուի մոռացութեամբ. վասն զի արդար են դիք, ու անոր համար տասնկ վճռեր են:

Ուրեմն աշուրնիդ աղէկ բացէք ամենքդ ալ, որոնք որ պաշտօն ու բանակիս մէջ կը ծառայէք. մտքերնիդ պահեցէք ինչ որ ըսի. ասկէց ետքը մէկը չտեսնամ պարապ կեցած. գրեցէք, կարդացէք, ձի հեծնելու՝ զէն շարժելու վարժութիւն ըրէք, ամեն մարդ իր պաշտօնին կամ արհեստին հետ ըլլայ: Գիտցիք որ եթէ առանձին ձեզի տուած խրատս չընդունիք, պատիժը յայտնի ու ամենուն առջին կու տամ: Եւ որպէս զի աղէկ իմանաք ըսածներս, ու ետեւ եկող թագաւորներուն ալ օրինակ ըլլայ, ամենուդ լեզուովը՝ զրած եմ աս խօսքերս, ու կա-

1 Աս խօսքը հասկընալու համար պէտք է գիտնալ որ Հռոմայեցուց ինքնակալները ամեն իրենց ձեռքին տակ եղած դաւաճաններն ու աղբերէն ընտրած պատանիներ կ'առնէին, չէ թէ միայն զինուորութեան ալ և իրենց քովը, ու արքունեաց մէջ ծառայելու:

պիտոյիոնին մէջը դնել տուած եմ ուրիշ գրքերու հետ . զիք ձեզ ամեն գծրախտութենէ պահեն :

ԱՌԱՔԻՆԵՒ ԽՈՓՇԻԿ

Գերութեան մէջ ծնած աղքատ խափշիկի մը օրինակը կը ցուցնէ մեզի թէ ինչպէս Աստուծոյ սէրը և քրիստոնէութեան հպատակելու փափաքը կը բնայ երջանկացնել զմեզ նաև մեր ամենաթշուառ և աղքատ վիճակին մէջ :

Եւստաքէոս անունով խափշիկ մը որ 1763ին Ս . Դոմինիկոսի քաղաքը ծներ էր , Պ . Պըլէնի երեսն տիրոջ տունը , իր աղայութեան հասակէն ուղղափառ կրօնի և առաքինական գործոց սկզբունքներուն մեծ սէր ու եռանդ կ'երկցնէր վրան : Այս սկզբունքներով մեծնալով իր ծառայակից ընկերներէն աւելի սիրելի եղաւ իրեն առաջնորդացը . այնպէս որ այս դաղթականաց երկրին <sup>1</sup> մէջ մեծ ձախորդութիւն ընկած ժամանակը՝ պատճառ եղաւ ինքը իր տիրոջը և ուրիշ շատերու կենաց փրկուութեանը , զոր հիմա պիտի տեսնենք :

Երբոր պատրաստուեր էին սևերը ջնջելու բոլորովին իրենց մէջէն զճերմակները , այս Եւստաքէոս ըսածնիս ալ խորհրդի կանչելով՝ յայտնեցին անոր իրենց չար միտքը . և մտքերնէն չանցընելով անոր այն աստիճանի երկիւղածութիւնը՝ կարծեցին թէ մէկէն ան ալ հաղորդ և գործակից պիտի ըլլայ իրենց : Եւ յիշաւի , Եւստաքէոսի մտացը մէջ սպանութիւն և ազատութիւն մէկմէկէ շատ տարբեր բաներ կ'երևէին : Ընկերացը այլանդակ խմբին մէջ մտնելով , որոնք ջահերով ու թուրերով զինեալ էին , տեսաւ զգաղթականները որ մեռնելու մօտ հասած՝ իրենց հրդեհեալ տանը աւերակացը տակ կը դողային . սակայն ինքը առանց վախ

նալու հաստատուն կը կենար որոյմանքը վրայ : Ոչ իրեն ընկերակցացը՝ սևերուն՝ ճերմակներուն դէմ ունեցած քէնն ու շատելութիւնը , ոչ հասարակաց օգուտը և ոչ սիրոյ կապը կը ցան զինքը իր միտքի գրածէն պզտի կերպով մ'այլ սասանեցընել . միշտ դէպ իրեն նպատակը՝ կրօնից սիրոյն՝ կ'ուղղէր սիրտն աւաշուրները . հոն՝ ուր ոչ վրէժխնդրութիւն՝ այլ ուրիշ գործադրելի էական պարտքեր կան :

Ահա այս իրեն անընկճելի անձին նուիրմամբը՝ զոհերու մեծ բազմութիւն մը մահուան դռնէն դուրս թափեց : Մա նաւանդ իրեն տիրոջը վրայ շատ կը գուրգուրար և առանձին սիրով մը կը սիրէր զանիկայ , 'ի փոխարէն անոր իրեն վրայ քսան տարուընէ 'ի վեր ցուցած մարդասիրութեանը : Ուրի տակ կոխելով ամենայն արգելք և աչքն աւնելով մեծամեծ վտանգներ , ըրաւ չըրաւ վերջապէս ամերիկացի նաւու մը մէջ անոր կենալու առանձին տեղ մը ճարեց . և նոյն նաւը շաքարի պարկերով բեռնաւորեց , որով ոչ միայն իր տէրը մեռնելէն ազատեց՝ այլ նաև անոր պէտքն ալ առատութեամբ հոգաց , փոխանակ զի անիկայ երբեմն իրեն հայրենակցաց շատին կենաց պատճառ եղեր էր :

Բայց այս ուրախութիւնը երկար չտևեց : Նաւը ճամբայ ելլելով՝ անգղիացի ծովու հիներէ կը զարնուի ու կը բռնուի : Ուրեմն Պ . Պըլէն և իր բարեկամները գերութեան մէջ վտտելու համար խափշիկներուն զազան ճանկերէն փախուստ տուին . այս ինչ յուսահատութիւն : Չէ . Եւստաքէոս այս երկրորդ վտանգէն ալ զիրենք ողջ առողջ կ'ազատէ : Մինչդեռ զաժան յաղթականներն անհոգութեամբ իրենք զիրենք անգամ մը կերուխումի տուած կը գինեհարէին , Եւստաքէոս իրեն բնիկ յաջողակութեամբն ու վարպետութեամբը զիրենք սեղանի ատեն զուարճայընելու ժամանակն՝ յանկարծ վրանին կը յարձըրի , և գերեկցաց օգնութեամբն որոնց առաջուց իմացուցեր էր միտքը , զամենն

1 Ս . Դոմինիկոսի խափշիկները 1792ին ապրտամբեցան Գաղղեացուցմէ , որով և այս ճոխ գաղթականաց երկիրը Գաղղոյ մեծ փնաբերաւ :